

## ԱԶԳԱՅԻՆ ՔՐՈՆԻԿ

— ԵՐՈՒՍԱԼԻՄ ՄԱՆՈՒԷԼԻԿԵԱՆ — Բարիղը հը-  
ժըկական Համալսարանին մէջ, հիւսուածա-  
րանութեան թէքնիքի նոր զասընթացք մը  
հաստատուած է, իբր լրացուցիչ գ. Մաթիսա  
Տիվալի հիւսուածարանութեան զասընթաց-  
քին Այս նոր զասընթացքը յանձնուած է Ե-  
րուսանք Մանուէլեանին և իր ընկերներն՝ պ-  
կապրիէլ Ծրլամարին, Մանուէլեան պիօս ու-  
սուցան մետաղաւորումը (քրիպէլ տ'օր, քրո-  
մօ-արծաթական մեթոս կուճք-Քահանի, մե-  
թոս նիսրլի, կրէփիս Վէլյու)։ պ. Տըլամար՝  
Պետայի, Բոտիսովսկիթքի, Հայտընէչյին,  
Պրոնտիի մեթաները, ևն։

Արդ գառննթացք պիօս սկսի 1902 փետ-  
րուար 17ին։ Անոր պիօս կարենան հետեւիլ-  
ֆրանսացի եւ օսուար թէիլիներ եւ ուսանող-  
ներ, վարելով 50 ֆր եռամսեային համար։

Միենոյն ատեն, և ա թրիպիւն Մետքալ»  
թշշկական շաբաթաթէրթը, զոր կը գարէ ծա-  
նօթ ջախսարոյժ տք. Լասորու և որուն խրծ-  
բարտկան մասնակիցն անդամ են թիյօ. Մ-  
անեան, կրեան եւ այլ մածանուն գիտուն-  
ներ, իր 18 գեկտիմերի թիմին մէջ հրատա-  
րակած է Երուանդ Մանուէլեանի մէկ շատ գե-  
ղեցիկ յօդուածը, հետեւեալ ատողուով՝ «Կոլ-  
ճի մեթուր, ջղնին տեսութիւնը եւ քանի  
մը զարկածներ ջղային դրութեան պաշտօնա-  
վարժան մասին»։ Խմբագրութեանը սա ծանօ-  
թութեանը զրած է յօդուածին ներքեւ։ «Մեր  
ողբացիկ աշխատակից Տր. Բիյէլի մահուրնէն  
ի վեց, մեծ դժուարութիւն կրած էինք անոր  
յաջորդ մը գանելու համար որ հիւսուածա-  
րանութեան ընդհանուր բնականն ու ախտա-  
րանական մագաղնութեան մէջ անոր ձեռն-  
ահան թիմը անհնար։ Մեր մծանուն պաշ-  
տօնակից եւ բրակեամ բրոֆեսոր Մաթիսա  
Տիվալ հաճեցաւ մէգի նշանակել իրեր Բիյէ-  
լիի յաջորդ՝ իր ամհնէն ուշագրաւ աշակերտ-  
ներէն մին, այս յօդուածն ստորագրող պ. Ե.  
Մանուէլեանը, որ այս նիւթին մէջ իր կարո-  
ղութեանց ապացոյցը տուած է արդէն»։

Մեր չնորհաւորութիւնները Մանուէլեանին

— մեր սորտապին ցաւակցութեանց հետ իր հա-

ռը մահուան տաթիւ։

Էցկըլ ՇԱՀՆԻՆ. — ՄԹիւտիօն հրատարա-  
կած է իր գեկամեր 15ի թուավ էտակար Շա-  
հնին գործին վրայ յօդուած մը որուն թարգ-  
մանութիւնը պիտի տանք մեր յաջորդ թիւով։

Պ. ԱՐՄԵՆԵԱՆՆԻ ԵՐԿԱՊԹԸԼ. — Երեկոյթը  
զոր խումբ մը Հայեր կազմակեր պահ էին Պ.  
Արմենեանի թիթլիս սեկնուակն առթիւ, յաջող

անցաւ, Սրահը լցցուն էր հայ եւ ֆրանացի  
ունկնդիրներով, Յայոտպիրը սրուն պարունա-  
կութիւնը հրատարակած էինք անցեալ թիթլով,  
ամբողջութեամբ գործարուցաւ Թէքթը Ան-  
թուանէն դերասաններ եւ Պոնէկը պաթուարէն  
աշակերտներ խաղացին Քուրթէինի երկու շաս  
սիրուն արարուածները, «Պարոն Պատէն» եւ  
«Թէստոս իր լուցիները կը փնտու։ Օր. Վե-  
րիի, աշակերտ վոնսէրվաթուարի, երգեց, եւ  
Օր. Ֆորթէ, Փոնսէր Քուրոնի առաջին ջութա-  
կահաններէն, քանի մը կատու զարկաւ մեծ  
ճարագութեամբ։ գ. Բոլ Մանէ պարտասաննեց,  
Հովակապօքէն, Հեկոյի Ովկիանու գիշերը եւ  
ժողովէն Սուլարիէն երկու հնչեակ, Օր. Տել-  
վէ արտասաննեց, հզոր զգացուով մը Լըքոնթ  
ը Լիլի Հերալմայի սիրուց եւ Սիւսէկ միւսին  
պ. Շնէր Լութի շատ սրագով կերպով ար-  
տասաննեց և ափունքնի առակներէն մէկ քանին։

Պ. Արմենեան ներկայացաւ «Քիթոնի վնագրը  
ծան մէջ, ու լ ամիկը ոյ գերը կամաքեց. ան-  
կեզ զգացուով մը ապրեցաւ այդ տնեւ մարմ-  
ուոյ մէջ գեղեցիկ նոզի մը չարչարանքը քաշ-  
հրտոց ցաւագին տիպարը, անոր արցունքները  
գիտաց լալ եւ գիտաց գալարել արուեստին  
ու սիրոյ պայքարին մէջ բգտուող անոր զա-  
նօրն ծիծաղաշարժ սիլուէթը։ իր միմիքի  
ճապէութիւնը, ձեւերու գիշերը իւնը, զրու-  
ցուածքի պէսպիսութիւնը գնահատուեցան,  
ինչպէս եւ քրանակերէն մաքուր արտասանու-  
թիւնը։ Իսրեն կարելի էր մեղաքը եւ անչուշ  
ասանութեանը առումին մէջ լայնութեան  
պակասը, եւ երբեմ նոյն իսկ ծայրակեց (բ-  
քրուուք մը խաղացուածքին մէջ՝ տեղ տեղ՝  
քիչ մը պայմանագրականութիւն, ու քալու-  
ածքին մէջ չափազանց անկար, զրեթէ կազ  
կանակի տասունկոտութիւն մը զոր եւուրու էր  
բնեցնել իւեղ Ֆիլիպային գրամ արգէն իր  
կութիւններմբ բաւական զքարդ ։ բայց այդ  
մանրամանութեան թերու թիւնները կ'անհե-  
տանային իր զգացուած խաղին ամբողջու-  
թեանը մէջ, ջութակին հետ մնանակուութիւննե-  
րը մանաւանդ, այնհետանդագին գորպիշեւուզը  
որով ողորու վանոնք, յուղեցին սրահ։ որ  
բաւուն ծափերու իր գոնունակուութիւնն յայտ-  
նեց արուեստափախին։

Պ. Արմենեան երկրորդ անգամ բմբ եկաւ ար-  
տասաննելու համար Պէշիթաշլեանի «Եղբայր  
եմք մեկաց Դուռեանի միմ մահ»ը եւ Ալիշանի  
«բամ փորսաննը, ինչպէս եւ Սիւլլիի բիրիտումի  
«կուրած անօթ»ը, եւ պ. Տոտէի «Սալրները  
ֆրանսներէն»։

Պ. Արմենեան կը մնկնի մօտերս գէպի թիթ-

A.R.A.R. @

իրեն՝ արուեստագիտական ասպարեզին մէջ, ուր ըստի մը տարուան հեռացումէ մը յետոյ, կը մտնի վերտափն:

Գ. ԵԼԻԱՇԱՐԵՆԻ ՑԵՍՏԻ ՑԵՍՏԻ. — Դեկտեմբեր թիվ 4 կիրակի օրը, Պ. Լ. Եղիածարեան երաժշտական ցերեկոյթ մը տուա. Պոտիսիկի սրանին մէջ, ցերեկոյթ մը որ իրին նպատակ ուներ Հայոց ժողովրդական երգեր ճանչցնել ֆրանսացի հասարակութեան, Այդ շատ զեղեցիկ նպատակն իրագործելու համար թափուած ու եւ է ջանք գովելի կը գտնենք բայց Պ. Եղիածարեան յժմագործութեան որդին համար պէտք եղած թուոյ ձեռնախոսութիւնի իրերեւ հայ ժողովրդական երգ ներկայացուցան «Մայր Արարատ»ի եղանակ մը որ շատ հաւանագիտարար իտալական օրերայի մը ազօտ մէկ ցոլքն է, «Հերթի որդեակեռը որ հայ ժողովրդական երգչախոտ թիւն կաօր մը չէ, այլ Զուհածեանի անձնական ասեղութագործութիւնը թրքական եղանակներու նախորդութեամբ, «Երրոր բացի ինը որուն բառերն ու եղանակը նորմանական երգէ մը որինակուած են, «Անկերը», որուն եղանակը թրքական երգէ մը առնուած է, եւ իրեւ Հայոց ազգային քայլերգը ներկայացուցան «Մերձայրենիք»ը, զոր նարանդեան գրած բարակական երգէ մը որուն կիւնելով ու որուն վաւացուցան քանի մը առնուենք ու որուն իտալական անտարերսութիւնն այս թուութիւնը կը ձագէի, առները՝ ուրոնք իթի քրանսերէնի թարգմանուէքն՝ բաւական տարօրինակ պիտի թուէին քայլերգի մը համար ուրովինեան քայլերգ մը ազգի մը քայլութիւնը, յաղթանակը, փառքը կ'երգէ, եւ ոչ թէ անոր վատասարտութիւնը՝ նալբանդեան այդ ստանալողը գրած ատեն, մաքչն չէր անցըներ անշաշտ թէ օր մը իրեւ Հայոց քայլերգը պիտի ներկայացուի օտարներուն. ինք զայն գրած եր Հայոց թմրութիւնն ապահելու համար :

Այսու հանդերձ ցերեկոյթը յաջող անցաւ : պ. թիերսօ, ծանօթ ֆրանսացի երաժշտագէտը, հակիրին բանախօսութիւն մը ըրաւ հայկական ժողովրդական երաժշտութեան վրայ, ցաւալի է որ պ. թիերսօ, որուն անկատար տեղեւ կութիւններ արուած էին, յայտարարեց թէ հրաժշտութիւնը Հայոց մէջ զեռ ժողովրդական ձեւէն վեր չէ բարձրացած, ինչ որ անծիշդ է, քանի որ Զուհածեան երաժշտական թատերախագեր յօրինած է, կոմիտեն վարդապետուշարականներէ ներէնչուած օրաթորիններ ու քառամայններ, պ. պ. Ավագնեան եւ Էլմաս՝ գտնակի կտորներ : Պ. թիերսօ կարգաց մէկ քանի ժո-

ղովրդական կրգերու թարգմանութիւնը («Կը-ռուսնկը»ը, «Արաքսի արթուռնքնը») մէծ յուզու յառաջ թերին), Պ. Եղիածարեան : օր ։ Երվանդէն եւ օր, Բալմանագան երգեցին, յիշուած երգերէն զատ, «Զիմ զզին»ը, «Զէյթունցիները», «Ըրբիկը», «Ո՞ր մահկանացուն» : աւ չերմապէս ծափանարուեցան :

ՏՐ. ՔՈՒՅՑՈՒՄՑՈՒՆՆ — Հաճոչքով կ'իմանանք թէ Ֆիլիպպէս հաստատուած հայ բժիշկ յր, տր. Քույումցեան, Միկանցքարանութեան ֆըրանական ընկերակցութեան թղթակից անզամ անուանուերէ զերջբու արդէն թղթակից անցամ անուանուած էր Բարքի մանկավարժական ընկերութեան : ՏՐ. Քույումցեան կը պատրաստէ աշխատութիւն մը երկու սեռերու միզանցքային հիւանդութեանց վրայ :

— թիֆլիսի «Քաջքասքի Վեսոնիք» ամսագրին յօնուարի թիւին մէջ պիտի երեսաւ Ա. Զօպաննեանի «Սերքիւր ար Ֆրանսի» մէջ հրատարակուած ներկացիի մասին ուսումնասիրութիւնը, պ. ի. Վեսելյովսքի ձեռքով ուսուերէնի թարգմանուած :

— Ամերիկայի կարեւոր ամսագիրներէն մին, Պըրլիսկթէնի «Ենթէնէշնըլ Մընթլին», պիտի հրատարակէ իր յօնուարի թիւին մէջ Ա. Զօպաննեանի մէկ ընդարձակ յօնուածը, «Հայերն ու Երոպան» տիտղոսով :



(1) «Արաքսի արթուռնքն ալ ներեւի չէ իւրեւ ժողովրդական բանահաղութիւններէ ներկայացնել, դասական գրականութեան էջ մըն է ան :